

Նուիրաբար իր մասնակցութիւնը նուեիրեց եռաձայնին, ընկերակցելով երգեհոնին թէ փոքքերուն և թէ գործադրութեան:

* * * Թէ ի՞նչ պիտի ըլլայ եռաձայնին վախճանը. — ի՞նչպէս ուրիշ առթիւ ալ ըստած ենք, դարձեալ կը կտկնենք՝ թէ այսչափ հանդիսաւոր երգեցողութիւն մը տարին մէկ քանի անդամ հազիւ կարելի պիտի ըլլայ երգել, տօնական օրերու մէջ, անվկանդ պահելով մեր միաձայնը: Փոխանակ ացին ձախին եռաձայնի փորձեր ընելու եւ երաժետական վիճանեներ ցուցադրելու, աւելի տրամաբանական է Եկմալեանի ձայնագրութեամբ խումը մը մարզել մայրաքաղաքիս մէջ գտնուող ձեռնահաս անձերէն և որոշ վարձքի մը փոխարէն զանոնք տրամադրելի ընել ըուլոր եկեղեցիներուն:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆԻ ԶՈՒՄԿԸ

ԿԱՐՈՑ ՈՒ ԼՎՈՒՄԸ

Պարոնեանի պէս հանճար մը, որ տարիներով գրիչ շարժած է, որ տարիներով ամբողջ գրական ժամանակամիջոց մը առանձին գրաւած է, որ ամբողջ սերունդ մը խնդացուցած է, և իրմով զբաղեցուցած, այս, ասանկ գէմք մը մոռցուելու համար չէ ապրած երգէք:

Պարոնեանի գործունէութիւնը իր ասլրած ժամանակին մէջ չի կրնար սահմանափակուել, քանի որ իր գրական աթոռը թափուր կը մնայ դեռ ու պիտի մնայ ալ վստահ եղէք:

Այսօր հոգ չէ՝ թէ իր հողակոյտը հողին հաւասարած՝ և անցուգարձի ճամբայ մը եղած ըլլայ, հոգ չէ թէ իր աճինները ծածկող ափ մը հողը, կտոր մը մարմարիսնի ծանրութենէն ազատ ըլլայ, հոգ չէ թէ իր կեանքին դրուագները, իր գրական արժանիքը բանասէրներու միայն ծանօթ ըլլայ:

Հոգ չէ այս ամենը, Պարոնեան այս ամենուն համար չի բողոքեր քնաւ, բայց երբ իր զաւակները լքուին ու ամեն կողմէ մերժումի Ենթարկուին, ասիկայ ճշմարտապէս կը մեռցնէ Պարոնեանը և իր նուիրական յիշատակը: Պարոնեան մանչ զաւակ մը թողած է, որ այսօր ամենէն լքուած է դժբաղդաբար: Ճիշդ իր հօրը տիպը եղող այս որբուկը, այս տկար ու ազագուն

էակը, իր ծննդավայրէն, կտիրնէն Պօլիս կուգայ գործ մը գըտնելու համար։ Առկէ տռաջ Ռէթէոս էֆ։ Պէրպէրեան, իբրև զգարումի և սրտի տէր անձ մը իր վարժարանը ընդունած էր զայն ձրի, բայց տեսնելով որ մարմնով շատ տկար է, կրիբն էտիրնէ Խրկած էր։ Ու այսօր կրկին Պօլիս կուգայ խեղճը ուսուման մէջ հարուածուած բազզը գործի ասպարէցին մէջ փորձելու համար։ Բայց ցաւ է ըլել, որ խեղճ տղան հակառակ քանի մը ծանօթ անձնաւորութեանց միջնորդութեան, գործ մը չէ գտած, այսինքն մէկը Զի ՈՒՅՈՒՆ զինքը քովը առնել, առարկելով թէ ակարակազմ է։

Ահա էական և կարեսը կէտ մը։

Գուէ հօրը յիշատակը յարգեցէք, մվլ յարգելի հարուստներ ու գործի տէրեր։ Գուրք որ այնչափ հազարներ կը զոհէք ձեր հաճոյքին համար, վաքը բաժին մը հանեցէք սա խեղճ տըզուն, Պարսնեանի յիշատակին յարգանք մը մատուցած և ճըշմարիտ մեկենասո մը հանդիսացած ըլլալու վառքին սիրոյն գէթ։

Տեղ համար քօնուէռի մը օթեակին կամ սոսկ հաճոյքի մը գին է առնական 2—3 սոկին, մին զլանաք տղու մը տալ զայն, որ թէ արժանի է և թէ կարօտ է միանդամայն այդ նպաստին։ Եւ կարծեմ ըոլորովին պարապ տեղը վատնած ալ չէք ըլլար ձեր գրամը, քանի որ սա տղան ալ իր կալողութեան չափով պիտի փոխարինէ ձեղ զայն։

Երբ հայրը մոռցանք, երբ անոր յիշատակը և հողակոյտը այսօր անյայտացած է առանց հետքի մը, երբ մարմարիսնի պարզ կտօր մը զլացանք անոր, գէթ իր զաւակը, կենդանի Պարսնեանը չլքենք, և չստիպենք, որ խեղճը կրկին կտիրնէ վերադառնայ խեղճութեան ճիւաղին ճանկերուն տակ հատնելու համար։

Թո՞ղ ուրիշներ օրինակ ըլլան մեզ, և թո՞ղ պօլուահայ հարուստ մըն ալ կեանքին մէջ ասանկ գործ մը ըսած ըլլայ և սէր մարդկութեան և անմահ Պարսնեանի։

Թ. էֆ.

Գրիգոր Համբիկիսան